



ԲՈՐՈՅԵԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԴԻՏԱԿԱՆ

Ե. ԱՐԻ 1891

Տարեկան 10 ֆր. ուշի - 4 րո.:
Ամեսնաց 6 ֆր. ուշի - 2 րո. 50 կ.
Մեկն թիւ կարծէ 1 ֆր. - 50 կոպ.:

Թիւ 12 ԳԵՎՅԵՐԵՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԱՅԽԱԳՐԱԿԱՆ

ԱՅՅՈՒԹԻՒՆ ԵՓՐԱԾՑ ԱՂԲԵՐՈԿԵՆՑ



Փրատայ աղբերականց
տեղը մինչեւ գա-
րուս էնսկին դրոշ
եւ ճշշի չըր գիտ-
ցուեր Հմնաշխար-
հաց բաց տուած տե-
ղեռիթիւններէն եւ
ու մին անձական
հետազոտթենէ

առնուած էր, եւ անոր համար մին քան զիւսն
անձիշ էր: Ցունաց եւ Հումայեցոց գրեթէ
ծանօթ էր Եփրատայ արեւմտեսաղբերականքը,
ինչպէս ոլնիսով եւ Ստրաբոն իշխատիու-
թիւններէն կը տեսնուի: Ոլնիսով համեմատ
Եփրատ կը բղէն հայրանակ երկիրներու: Կա-

¹ Գերմաներէն "Globus", լատին էր թարգանելք
Ա. Յ. Անդրէն պահանջեց: Գերմ. Փերացըն է: Ein
Besuch der Euphratquelle von A. J. Ceyp: "Globus",
1891, Nr. 22, S. 349-50.

օհս

բանիտին, գաւառը՝ "Աբա" (Abu) Եբան ստո-
րուց, զդր Ստրաբոն "Աբա", Կանուանէ: Պլի-
նիոս պյո տեղեկութիւնը լած է Դամետիոս
Կորբուլուն, որ իրեւ կուսակալ Սուրոց՝ 63ին
Յ. Ք., Կերոն հայսեր ժամանակ Պարթևեաց
գէմ պատերազմելով՝ հասաւ միւնք հայկական
Եփրատ: Առոր հակառակ՝ Վիկիոն Տուփիանոս,
որ վեց տարի ետքն իրեւ կուսակալ՝ Վեսպա-
սիանուէն յԱսորիս ուղարկուած էր, այն վեռն
որուն ստորան Եփրատ կը բղենէր, Կանուանէ
Կապուտէն, (Capotes), եւ ասոր ամենաբարձր
քաջագին է, կըսէ, Զիմարա: Աբա կամ Աբու
Եբան մ'անուն պյօսոս հայաբնակ բարձրա-
գաւառնին մէջ ըրբութին անհետացած կ'երեւայ:
Բաց Ան-Մարտէն կ'ոզէ հին "Կարմափարու",
անունը գտնել կրզումք հին "Կարմին", անունն
մէջ, ինչպէս կը կուսեւ յառաջ քան "Թէկողո-
սուպութիւն" անունիլլ: Բնչպէս նաև Կապուտու-
րանին մէջ հայերէն Կապուտ, բանն, որ ա-
նունն Հայք բարձր լեռներու կու տան: Պտղո-
մէու ըստ բաւականին ճշգին կը նշանակէ երկու
անհարազուներու լայնութեան աստիճանը, ա-
ռանց աղբերականց տեղն ստորագրելու: Բոյլ-
ովլին սխալ տեղեկութիւններ կու տայ Պրոկո-
պիոս, որ կը համարի թէ Եփրատ եւ Տիգրիս
նշն լեռնէ կը բղենն: Կաեւ արաբացի, տաճիկ
եւ հայ աշխարհագրաց գրութիւններուն մէջ —
որպիսիք են՝ Մասուտի, Էտրիսի, Քեաթիա, Զե-
լչպի, Խնձօնեան — միայն հարեւանցի տեղե-
կութիւննք կան Եփրատայ աղբերականց տեղուցն

վրայ: Եփրատայ հոսանաց նկարագիրն եսայի՝ մարգարէ պայծառ եւ գեղեցիկ կը բացարձէ, երբ անոր բանութեան հետ կը համեմատի աշխարհականոց Ասորեսանեալյ պետութիւնը. “Ահաւադիք ածցէ Տէր ի վերայ ձեր զբանք գետյան (Եփրատայ) զՀղըն եւ զյորդ՝ զաքբայն Ասորեսանի եւ զիառա նորա: Եւ եկեսցէ եւ հասցէ յամենայն ձոր ձեր եւ ձնեսցի ի վերայ պարագաց ձերոց . . .” (Ը. 7—8:)

Եփրատայ արքերականց տեղայն վրայ առաջին անգամ ճշգագայն տեղեկութիւն տուաւ այն վիճակագրութիւնը, զոր հրատարակեցին ուսւա զօրապետք վերջնութեր տաճկական պատերազմն ետեւ: Նախկայ այն լենոն ու բարձրավայրն, որ է գլուխաւոր աղբերակն, ողողվագետ բերանն եղող յատուկ անուածութիւնը կը կոչէ. այն է՝ “Կեապուր-տաղու”, եւ “Տումլու-տաղու”. բայց նշյան կողմանց տեղադրական ստորագրութիւնը չի տար: Նորագայն ուղեւորներէն պէտք է յիշել Էպարդ (Abbot) անդ զիառացին, որ այս գիտաւոր աղբերական այց եւա, բայց անոր վրայ մանրամասն գրութիւն մը չհրատարակեց:

Տոր տարի յառաջ Պարսկաստան կատարած ուղեւորութիւնն վերջացընելին ետեւ՝ Եփրատայ աղբերակունքը տեսնելու դացի: Տարուց եղանակն արդէն շատ յառաջացած էր: Սակայն անսովոր ջերմութիւնն եւ արեւային վերջաշունը թշլ կու տար՝ որ հօր լեռներու վրայ քիչ մատեն այլ արածուի: Խշնանային տնկերը տակաւին գեղեցիկ էին, եւ այն չքեղաղաղորդ հիպպակրենեն (Hipparchien), հիփրոնանէ գիբ (Aurantiaceae) եւ լինկէր (Lycaen), որոնք ըստ մասին հայաբնակ գաւառներու բորորդինն յատուկ էն, կը ծածկէնին արեւէն բարձրագաւառին վերջին ծաղիկները, որոնք քանի մ’օր ետքն եղանակին յանկարծական փոփոխութեամբը ձեան տակ թաղուեցան: Քաջ առաջնորդի մ’ընկերացըսութեամբ, որ այս լեռնագաւառին ամէն ձամբաներուն ու հետքերուն լաւ տեղեակ էր, չոկտեմբերի գեղեցիկ օր մը ձիալարեցինք նարնէն գէւի ի հիսկու: Ճինք ժամեն հասակը “Խաչշկայ վակեր”, փորիկ գիւղը, որ մեծաւ մասամբ Տաճիկը եւ սակաւաթէւ Հայք կը մնակին: Տեղուց Հայոց Եկեղեցին ունի սրբոց մը նշանանքը, որոն հայ ուխտաւորներ կը յամախիւն: Բարեպաշտ հիւրեն ասպարեց կառաւուր աղբերը, որ առաջ վահակ բարձրագաւառ աղբերը, որ առանձինն աւելի լուսակարարէ քան լիրան քաղցրաբացը ոդը, մեղմ բարեխանութիւնն ու թարմ եւ ախորժահամ ջուրը վայելելու: Այս աղբէր ճիշդ քով վերը մերկ ժայռեր կան, որոնք կազմուած են փորիպարի պորփիրէն խստաքարի ապահեաց բիւրեղներով շըշապատեալ: Աղբէրը կը մատակարարէ ջրց մեծ քանակութիւն մը, եւ անմիջապէս իրերեւ առուակ կը հոսէ կերթապ. քիչ մ’երբ կը միանայ ուրիշ հոսանքներու հետ ի սկզբան գէւի արեւելք կը դիմէ “Տումլու-սուն” անուամբ, փորիպալով եւ մոնչելով կ’անցնի կեա-

վերը կը սկսի: Ամուռով պայս բարձրունքն — որ արևելքն իմհակեն (Sichtshöök Հմնիսկէ) մինչեւ գագամը կ’երկարի եւ իրարէ կ’անտառի պան նշերն՝ որոնք մէկ կողմանէ Լազիստանէ կ’անցնն կ’երթան գէւի ի Սևե ծով, միւս կողմանէ հայարնակ երկիրներէն եւ Միջագետքէն անցնելով՝ պարից ծովը կը թափին, եւ յառաջ քան զամնայն “Թորդմում-սուն”, գէւի ի հիւսիս եւ “Գարա-սուն” գէւի հարաւա կը մինն — կը կոչուի “Կեավուր-տաղ”:¹ Ասիկայ կազմուած է փորիպարէ (trachyte) բայց վրան ոչ հրաբխայ խառնարան եւ ոչ ալ լավայի հոսանք կ’երեւայ, խապէս իւր դրացըն Սիհչէքի վրայ կը տեսնուի: Երկրուեկէ ժամանակագրութիւնը վայսէն բարձրանալով՝ հասանկ գագաման վայս հովիտ մը, սկսած կը բարձրաց յաղբերունքը: Այս հովիտը մեղմով կը հոսանքին եւ շըշր քիլմութիք շափ տարածութիւն ունի: Մեր այցութիւննեան պահուն ձիւնէ բոլորովին ազատ էր: Այս հովիտն ամենաբարձր զառի վայրիներուն վըսպէն, — որ աղբեան ծատկով եւ խոտով ծածկուած բուսահողը՝ է կազմուած օդահարեալ փորիպարէ եւ բուսական հողէ, — կը բղնեն 21 աղբէր, որոնք պայտեղ առաջին եւ սկզբնական եփրատաշուրը կը մատակարարէն: Բարձրունքն այս զարիվայր մասին անունն է “Տումլու-տաղ”, եւ եռացնան աստիճանէն առեալ՝ բարձրագաւառէն 995 մէտր, խոկ թագու ծովու մակերեւութիւնն 2,828·60 մէտր բարձր է: Ամենաբարձր աղբերէն 65 մէտր փար կը բոլով գետաւոր աղբերը, որ առանձինն աւելի լուսը կը պատահարէ քանի բոլոր կը մատակարարէ քան բոլոր աղբերներին իմ միասին: Այս աղբէրն իւս տեսած լընոնազդիւներուն մէջ ամէնն աւելի գեղեցիկն, վճիռ ու թարմն է: Ծերմութեան աստիճանն է 2, 8^o կել: Ասիկայ պաղպաղական պէտ եւ փառահեղ ժայթքմանի կը բղնեն փորիպարէր արուեստով շըշապատեալ աւազնի մը մէջն: Այս շըշապատը պարտական է աւազանն այցելուաց, որոնք գէղեցիկ օրեր կողմանէ կու գան լիրան քաղցրաբացը ոդը, մեղմ բարեխանութիւնն ու թարմ եւ ախորժահամ ջահամ ջուրը վայելելու: Այս աղբէր ճիշդ քով վերը մերկ ժայռեր կան, որոնք կազմուած են փորիպարի պորփիրէն խստաքարի ապահեաց բիւրեղներով շըշապատեալ: Աղբէրը կը մատակարարէ ջրց մեծ քանակութիւն մը, եւ անմիջապէս իրերեւ առուակ կը հոսէ կերթապ. քիչ մ’երբ կը միանայ ուրիշ հոսանքներու հետ ի սկզբան գէւի արեւելք կը դիմէ “Տումլու-սուն” անուամբ, փորիպալով եւ մոնչելով կ’անցնի կեա-

¹ Քերմ. բնագրին նշեմիա:

² Մասն գի խալափակուի: Ծ. Բ.

վուր-տաղի բարձրահովիսներու եւ ծործորներու մէջն. Քիչ մ'ետքը լերկ ժայռերու մէջն, յետոյ կանաչգեղղ մարգագետնանց վայշէն կը սրանայ հարաւ ընթանալով, եւ կը դառնայ դէպ ի բարձրագաւառ, ուր անմիջապէս ուրիշ աղբիւրներու հոսանքներ ամէն կոլամնէ կու գան կը միանան: Բարձրագաւառն վայ աղբերա-սուակն իւր նկարագիրը, դշն ու անունը կը կորսնցընէ աւելի յամի կ'ընթանայ, կը միջա-գնի, եւ աւելի իրբեւ ջրանցք մը կ'երեւայ քան թէ գտու: ասէք սկսեալ կը կոչուի “Գարա-սուն” կեավուր-տաղի բարձրանց վայ Եփրատայ վճիթ ջրցն մէջ կարմիխայտ (truite), իսկ Գարա-սուի մէջ ուրիշ տեսակ ձկեր կ'երեւան, որն մահ-ձայն անհամց համ մ'ունին, եւ բնակչաց կարծեաց համեմատ՝ կ'երողը չերմ կ'ունենայ: Կարնէն հինգ ժամ յառաջ՝ հիւսիս-արեւմտեան կողմը՝ “Սարշամ-սունն” (բնագիրը՝ Sertshama) կը միանայ Գարա-սուի հետ: Սարշամ-սուն կը բղիւ Սարշամ լերան ձիւնասպիտակ գագամիր, որ ծայրակտուր պուրգի ձեւով՝ Ահչէքի եւ Քօփ-տաղի մէջ կը բարձրանայ, եւ ձեւէն հետեւցնելով՝ անոնց պէս մարած հրաբուխ մըն է թէրեւու: Խօճա-պունարի ստորոտին մօտ՝ ծորենորդ մը կ'երեւայ բարձրաւանդակի վայ Սարշամ-սուն: Ասիկայ գրիեմէ այնշաբ ջուր ունի, որ չափ Գարա-սուն, եւ ասէնէ կը տարբերի միայն աւելի արագ ընթացքով: Սարշամ-սուն զրբերակուերը չեն կնար Եփրատի իրբեւ բուն աղբերակուերն կապուլուիլ: Վասն զի կասարած ճամբան մինչեւ այս տեղն, ուր Գարա-սուի հետ կը միանայ, եւ ոչ իսկ կէսն է այս ճամբուն, զո՞ր մենք կատարեցինք Տուլու-ատղի աղբիւրներէն մինչեւ Խօճա-պունարի համ Քօփ-տաղի ստորոտը: Մտագրութեան արդանին է՛ որ երկու լեռ-նաշղթայից, որնիք նարձակ աղբաւած անձուն լուս տեղի է ու առաջ աղբաւած անձուն լուս, ասկայն ոչ թէ բնիկ մերգուպեան (առաջին զգործին յատուկ) դասախուն լուս ամեն տեղու պահանջ է այս շատ ամեն աղբաւած իրեւով, եւ ըստ բաւականի ալ յունա-կանին ազգեցութեան ենթարկուած: Թէ աստ անդ կնան քարցարուուզնիւնը, անշցութիւնը եւ ման կեսեր գտնուուիլ, առ զարմանակ չէ: եւ քիչ շատ ամեն աղբաւած իրեւով լեռն կը պայտապահ աւ սովորական:

ՍԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԱՑԵՑ-ԿԵԼԻԹԵՆԵՂ (Pseudo-Callisthenes)
ՎԱՐՈՒԾ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՊՈՎԱՒՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՒՆԻ

6.

Թարգմանութեան ներքին արժեքն են չեզում:

(Ըստ Անդրեասիոնի և Գրիգորի)

Խնդրոյ տափ չի կնար ըլլալ՝ որ ուղղակի յոյն բնագրէ եղած է այ թարգմանութիւնը: Բայց թէ ինչ յասկութիւններ ունի թարգմանութիւնը՝ այս կէտը պիտի շանանց պարզէլ, որչափ կարելի է համաօտիւ: Ազանի մը խոսքը քննութեան կառնուզը թարգմանութեան լեզուն:

Գիտականը և գարու մեր թարգմանչաց հմտութիւնը յոյն լեզուին, եւ մեծ վարժութիւնը՝ ամէն բան հան հայ ոնց փփերով թարգմաննեւու: պէսք ենք նոյն սպասել նաեւ այս զգեստ, որուն թարգմանելու Մ: Խորենացն ունի արշակ գետի այս յասկութիւնները: Բայց նոյն իսկ այն՝ որ թարգմանիլը Մերոպայ երկրորդ դպրոցն էր, ինչպէս ամփր ենք ըստ այսներ ան իմբար, որունք քերեցն լեզուի օրինակին Վուկիննանցընել իրենց լեզուի ունք, իր ասիպէր վկել ընդունելու: որ այս թարգմանութեան լեզուն չի կնար բուրբակին զերեւ ըլլալ յոյն լեզուի ազգեցութիւննէ: Ասով արդեն թարգմանութեան գիտառ կետերու մանշցած կ'ըստնք: Այսինքն՝ ճշգութեան եւ հաւատարման թիւնիւնը իրեւու պարունակութիւնը յատուկ դասախուն լուս ամեն տեղու պահանջ է այս լայլացը թեան նշանները կերպով, եւ ըստ բաւականի ալ յունականին ազգեցութեան ենթարկուած: Թէ աստ անդ կնան քարցարուուզնիւնը, անշցութիւնը եւ ման կեսեր գտնուուիլ, առ զարմանակ չէ: եւ քիչ շատ ամեն աղբաւած իրեւով լեռն կը պայտապահ աւ սովորական:

Ինական է որ յոյն բնագրի մը նշանները չեն կնար մշտ անհետ ըլլալ թարգմանութիւննէ մը, որչափ ալ ջանայ թարգմանիլը: Կամ օրինակի համար շատ քարախանակ եւ այլ նաման ակարիւթիւններ, զորոնք թարգմանիլը չեր կնար միշտ այնպէս թարգմանել, որ մութ շման հայ ընթերցուննէ: Այսպէս կը հրամայի Աղեքսանդր առջանաւուր որի մը ու եղջերուի մը վայ ներ արձակ: Կետը կը միշտ իւրաքանչիւն բանու կապուլուիլ, եւ Աղեքսանդր կը ոչչէ: “Այլ գու որոշապահու եղեւ քեզ:” (παράτονόν ուու շեցուն) Կամ կախութենս կը յաւելու: որ աստ համարնոյն տեղը “Պարատոնինն, կոչուեցաւ: Հայ մը չի կնար ըլլունել՝ թէ ինչ գործի ունի առարատականը բանը Աղարատականին, անուան հետո բայց երբ յոյն բնագիրը զննենք՝ կը տեսնենք:

1 Պատ. Աղքու. Հ. էջ 37, 2: Քաղաքին անունն է ըստ Ա պարատոն: Ա պարատոն: Ս պարատոն: Վ Պարատոն, իսկ Մ կամաշակէ Պարատոն: Վ օրինակը է հոս պարատակն այս բառը Աղարատականին, անուան հետո բայց երբ յոյն բնագիրը զննենք՝ կը տեսնենք:

